

— Գուշակութիւն մը կայ անցեալ դարսւն վերջերը տպուած՝ որ կըսէ թէ նափոլէոն կայսրը տասը տարի պիտի թագաւորէ: Ահա նորա թագաւորութեանը տասուիրեքերորդ տարին ալ անցաւ, եւ այն գուշակութիւնը սուտ ելաւ. կերեւի թէ անոր շարագրողը չէ կրցած երեւակայել որ այս նափոլէոնը իւր հօրեղբօրէն ալ աւելի լաւ պիտի հասկընար ըստ իմիք Գաղղիացւոց ազգին ընաւորութիւնը, եւ անոնց սանձը այնպէս ձեռքը պիտի առնուր որ չկարենան յաջ կամ յահեակ խոտորիլ, եւ Գաղղիոյ կառքը խռովութեան մէկ փոսէն մէկալլ կործանել: Նափոլէոն Գ կայսրն է ուրեմն նաեւ այս 1863 տարւոյս մէջ եւրոպայի խաղաղութիւնը կամ խռովութիւնը պատրաստողը՝ ըստ կամաց կամ ըստ թոյլառութեան վերնախնամ Տեսչութեան. տեսնեմք թէ ինչեր պիտի ընէ:

— Անցեալ սեպտեմբերի մէջ Գաղղիացիք եւ Խոալացիք, — կամ լաւ եւս ըսել՝ Նափոլէոն եւ Վիկառը էմմանուէլ, — որոշեցին որ Խոալացի թագաւորութեանը մայրաքաղաք լինի այսուհետեւ Փլորենտիա (որ եւ Ֆիորենցա) քաղաքը. ոչ Հռովմ, ինչպէս գրեթէ ամենայն ազատամիտ Խոալացիք կուղէին,

եւ ոչ Թուրին, ինչպէս որ կըսէին Փիեմոնթեցիք: Այժմ կսպասուի այս որոշման գործադրութիւնը, որ գուցէ ոչ սակաւ դժուարութիւն կրէ Կարիալալտիին ու նորա խորհրդակալիցներուն կողմանէ:

— Գերմանիոյ մէջ նիւթական պատերազմը դադրեցաւ, բայց այն պատերազմին բարոյական հետեւանքները գեռ դադրելու պէս չեն: Այժմ Գերմանիան այն կերպով կը գոռայ, ինչ կերպով որ հարաւային քամիով ալեկոծեալ ծովը՝ փոթորիկէն ետեւ:

— Յունաստանի թագաւորութեան խաղաղութեանն ու յառաջադիմութեանը մէծ արգելք են մինչեւ ցայժմ՝ կառավարութեան մէջ գտնուող անձանց իրարու դէմ ունեցած անձնական հակառակութիւնները:

— Ուշահ Պուղտանի վիճակը անստոյգ, եւ խաղաղութիւնը վրդոված է քանի տարիէ ի վեր: Քուղա իշխանին բռնած ճանապարհը շատին հաճոյ չէ՝ իբրեւ բռնաւորական, թէպէտ եւ հասարակ ժողովուրդը գոհ կերեւի: Մօտերս Պուղտէշի մէջ նորա կենացը դէմ դաւաճանութիւն մը եղեր է:

— Ամերիկայի եղբայրասպան պատերազմը առաջ երթալու վրայ է, եւ յոյս մը չերեւիր որ գոնէ 1863 տարւոյս մէջ դադրի:

ՄԱՆՐԱԼՈՒԹԻՒՆ

Ա.Ա.ՌԱԲԵԱՆ ՃԵՄԱՐԱՆԻՆ ՆՈՐ ԳԼԽԱԽՈՐ ԽՆԱՄԱԿԱԼԸ.

Կայսերական նրամանով, որ ելած է այս տարի Յունուարի 2-ին, Տերուեան Խորհրդական եւ Կայսերական Ատենազիք Պ. Պուրքովը նշանակուեր է Լազարեան Արեւելեան լեզուաց ձեմարանին Գլխաւոր Խնամակալ՝ առանց իւր ունեցած պաշտօններն ու կոչումը ձգեւու: Արդէն Պ. Պուրքովը՝ իբրաւ Կովկասեան Խորհրդարանին Խախագահ՝ մէծ յարաբերութիւն եւ խնամք ուներ Լազարեան ձեմարանին. տարակուս չկայ որ սչսունետեւ առաւել եւս իւր խնամքը կաւեցընէ՝ ի հաստատութիւն եւ ի յառաջադիմութիւն այն հոյակապ ազգային ձեմարանին, առ որ

միշտ եւ հանապազ երախտագետ պէտք է լինի մեր ազգը, մանաւանդ Ռուսաստանի Հայ բնակիչները:

ՀՆԴԿԱՍՑԱՆԻ ՓՈԺՈՐԻԿՆԵՐԷՆ ՄԷԿԲ.

Անցեալ հոկտեմբերի մէջ Հնդկաստանի արեւելեան եղերքը դարձեալ պատահներ է այն սոսկալի փորորիկներէն մէկը՝ որ ատեն ատեն անազին վնասներ կընեն Հնդկաստանի ծովեղերեայ քաղաքներուն: Մազուլիփարամ քաղաքին մէջ մինչեւ 10,000 հոգի խղուեր է այն փորորիկն ժամանակը, վասն զի ծովը բարձրացեր ու քաղաքին մէծ մասը կոխիւր է:

ՆԱՓՈԼԵՈՆ ԿԱՅՍԵՐ ՇԱՐԱԴՐԱՆ ՆՈՐ ԳԻՐՔԸ .

Վաղուց կսպասուեք նափոլեոն կայսեր շարադրած նոր գիրքը , որ է «Վարք Յուլիոսի Կեսարու» : Կըսեն թէ վերջապէս Յունուարի վերջերը կամ Փետրուարի սկիզբը պիտի տպագրուի այն գրքին ոչ միայն գաղղիարէն բնագիրը , հապա մի եւ նոյն ժամանակի մէջ նաեւ անոր գերմանիքն , անգղիարէն եւ խոտիերէն բարգմանութիւնները : Գերմանիքն բարգմանութիւնը պիտի ընէ Պոն քաղաքին համասարանի ուսուցիչ Պ. Ռիքէլ՝ իւր աշխատանքին համար ընդունելով 24,000 ֆրանք : Հեղինակ կայսրը որոշած է , որ իւր գրքէն եկած փողը աղքատաց բաժանուի :

ՊՈՆՑԵՎԻՉ ԲԺՇԿԻՆ ԿՏԱԿԻ .

Վարշաւ քաղաքին մէջ Պոնցեվիչ անունով ըմիշկը վախճանելով , բողեր է 310,000 զլոր՝ բարեգործական նըպատական : Այն զումարէն 150 հազար զլորը պիտի զործածուի Վարշաւի բժշկական ընկերութեան համար տուն մը շինելու . 100 հազարին շահովը զիսառը բժշկական Դպրոցին աշակերտներէն 2 հոգի ուսում պիտի առնուն Ռուսաստանին դուրս : 50 հազարին շահը պիտի բաժնուի ամէն տարի 5 աղքատ բժիշկներէ մնացած այրիներու , եւ 10 հազարը խից եւ համերց եւ կուրաց Ռուսումնարանին . իսկ իւր գրքատունը բողեր է բժշկականութեան Բաժնին աղքատ աշակերտներուն :

ՎԱՄՊԻՒԹԻՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՐԴՈՒԹԻՒՆԸ Ի ԹՈՒՐՔԱՍՏԱՆ .

Ասենավ շինծու՝ բայց ախորմելի պատմութիւն մը կը պատմուէր Պօլսոյ մէջ , որ իբր թէ Խաչատուր անունով Հնդկաստանցի հայ մը Տաճկի տէրվիչ ձեւանայով՝ զնացեր է մինչեւ Սրմըրդանդ , եւ այն քաղաքը Լենկրիմութիւնը մնացած աշտարակին մէջ զրքերը տեսեր ու կարդացեր է , որոց մէջ նաեւ Մարիբաս Կատինայի պատմագիրքը եւ այլն . եւ այն պատմութիւնը Խապարածեան Կարապետ վարդապետը զուտ ճշմարտութեան տուշ դնելով՝ երկարորդն պատմած է իւր եղիշէի գաղղիարէն բարգմանութեան ծանօթութեանցը մէջ : Բաւական զարմանալի բան է որ այն շինծու պատմութեան քառ իմիք իրական պատահներ է անցեալ տարի . միայն թէ ափօնս որ Սմրդանդին մէջ ոչ Մարիբասայ յիշատակը տեսնուեր է եւ ոչ որիշ նին գրուածքներ :

Պատմութիւնը այս է : Լուտոնի աշխարհագրական ընկերութեան մէջ կարդացուեր է Պ. Վամպէրիին մէկ գրուածքը , որ է «Ճանապարհորդութիւն ընդ միջին Ասիա ի Խիվա , ի Պուխարա եւ ի Սմրդանդ» : Այն գրուածքին հեղինակը Պ. Վամպէրի՝ ազգաւ մաճառ լինելով , մեծ հետաքրքրութիւն ունեցեր է հասկընալու թէ արդեօք մաճառի լեզուն որբան նմանութիւն ունի Թուրքաստանի լեզուներուն հետ . եւ այս նպատակաւ զնացեր է նախ Ա.-Պոլիս . այն տեղ վեց տարի կենալով՝ տաճկերէն , պարսկերէն եւ արաբերէն սորբէլէն ետքը , զնացեր է թերան , բարեկամացեր է Խարքէնտէն եկած Թուրք տէրմիշներու հետ , ինքն ալ տէրմիշ ձեւանալով , նոցա պէս հազուած , բռպիկ ոտքով , ձեռքը լոկ գաւազան եւ դուրան մը առած , կերրայ Խիվա , անկից ալ Սմրդանդ : Խիվայի ու Պուխարայի սուրագրութիւններն ընելէն ետքը՝ կապատմէ Վամպէրիին թէ խնչպէս զնացեր է Սմրդանդ՝ Լենկրիմութիւն մայրաքաղաքը , եւ այն տեղը տեսեր է այն աշխարհակալին մեծագործութեանց աւերակները , զլսաորապէս Լենկրիմութիւն զերեզմանը : Շատ փնտուեր է այն աշտարակը կամ զրքատուեր՝ որ իբր թէ շինած է եղեր Լենկրիմութիւն , եւ այն տեղ լեցուցեր է Հայաստանէն ու Փոքր Ասիայէն ժողված խիստ շատ հին զրքեր , բայց ամեններին անոնց հետքը անզամ չէ զրտած : Պ. Վամպէրին զնացեր է անկից Հերաք , եւ անցեր է Հնդկաստան :

ՆԱԽԱՆՁԵԼԻ ՀԱՇՏՈՒԹԻՒՆ ԾԲ.

Թայղանի ռուս եւ յոյն բանկչացը մէջ քանի մը տարիի վեր պաղութիւն մը կար , որով ոչ սակաւ վնաս կլիներ քաղաքին յառաջադիմութեանը , եւ Ռուսաց եւ Յունաց ընկերական վարմունքին մէջ ոչ տակաւ անհամութիւն : Այժմ շանիք նորընտիր քաղաքագլխոյն , այն երկպառակութիւնը վերջացեր է , եւ առաջին սէրն ու միաբանութիւնը դարձեալ հաստատուեր է երկու ազգերուն մէջ : — Ինչ կըսեն արդեօք այս բանիս այն մեր Հայերը որ իրարու դևմ անհաշտ քշնամութիւնը սաստկացընելու կաշխատին :

ԽԱՂԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՀԵՏԵԽԱՆՔ .

Գերմանիոյ Վիզագատէն քաղաքին մէջ անցած նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներուն եօրք հոգի իրենք զիրենք մեռուցեր են , որը կախուելով , որը զարնուելով , անոր համար որ քաղցի խաղի մէջ փող կորուսեր են :